

## ԳԻՏԱԿԱՆ

## ՀՈՅԱՄՈՂԷԶՆԵՐՈՒ ԿԵԱՆՔՆ ՈՒ ՄԱՅԸ

## ԾՆՈՒՆԿԸ ԵՒ ՄԱՂԸ

Վերջապէս, գերանամողէսը դարձաւ և լողաց զէպի մօրուտը՝ խարակի ոտքին: Հոն շնչեց օդը ամէն ուղղութեամբ: Հոտ մը միայն ծանօթ թուեցաւ իրեն, ու գիտուննաւոր դարձաւ զէպի մօրուտի ծայրամասը դռնուող պտերները, որոնց ընթէջէջն երևցաւ արու գերանամողէսը զոր փնտռելու եկած էր: Անոնք իրարու մօտեցան անաղարտօրէն, ուղղաձիգ սուզուեցան մօրուտին յատակն ի վար, և քով քովի, իրարու քաքսեցին իրենց վիզերը:

Էզը մօտեցաւ արուին և փոքրիկ ստնաւորը դիտեց երկու վիթխարի արարածներուն զուգաւորութիւնը՝ ջուրին մէջ: Անոնց զանգուածային մարմինները իրարու փաթթուեցան անհաւատալի բարդութեամբ: Զուգաւորումը եօթը երկվայրկեան տևեց. այսպէս փաթթուած մնացին գրեթէ ամբողջ նախամիջօրին: Երբ զատուեցան, իւրաքանչիւրը իր ճամբով լողալով զնաց միանալու երամակին, որ կը բաղկանար երեք հսկայ արուններէ, եօթը էգերէ և հինգ երիտասարդ կենդանիներէ:

Բաւական ատեն վերջ, էգ գերանամողէսը անդիմադրելի ուրիշ պէտք մը ևս զգաց: Լճեզերքն ի վեր զնաց մօտակայ աւազուտ տեղ մը, ոչ հետու կրարարձունքէն. հոն, պոչը ետ-տալով շարժելով մէջտեղը փոռ մը շինեց, տեղաւորեց ինքզինք անոր մէջ ու թաղեց ցոռուկն ու անճոռնի առաջասրունքները: Ինը-տասը օրէն 37 խոչոր հաւկիթներ ամեց, իւրաքանչիւրը կաշենման կեղևով մը պատուած:

Երբ վերջացաւ իր գործը աւազուտին մէջ, երկար աշխատեցաւ պոչով աւազը հրելով բոյնին վրայ և բերնով փայտի կտորներ և ինկած տերևներ դեռ սեղելով բոյնին տեղը՝ ուրիշ կենդանիներէ հաւկիթները պահելու համար: Յետոյ յամբաքայլ վերադարձաւ ծովալիճը ու մոռցաւ հաւկիթները ածած տեղը: Իր գործը վերջացած էր: Եթէ հաւկիթներէն սողուններ դուրս գային՝ աղէկ. այլապէս ան նոյնիսկ տեղեակ անգամ պիտի չըլլար անոնց բացակայութեան:

Այս բույէին էր որ կը սպասէր մուշտակաւոր կենդանին: Գերանամողէսին ծովալիճ իջնելուն պէս՝ հոն զնաց, զննեց բոյնը և տեսաւ որ հաւկիթ մը պէտք եղածին պէս թաղուած չէր: Հաւկիթը իրմէ աւելի մեծ էր և երկար ատենուան մը համար բաւական սնունդ պիտի հայթայթէր: Փորձառութեամբ գիտէր թէ Հացկերոյթը աւելի ախորժելի կ'ըլլար եթէ քանի մը օր սպասէր պարունակութեան կարծրանալուն: Ուստի, այս անգամ, պարզապէս քննեց իր ապագայ ինճոյքի առարկան և ոտքովը վրան քիչ մը աւելի հող հրեց, որպէսզի ուրիշ մէկը չկարենար նշարել տեղը: 37 հաւկիթները տաք աւազին մէջ չորս օր թրծուելէն հետք՝ համածնողը վերադարձաւ իր տեսակէն երեք ուրիշներու հետ և սկսան յարձակումի վեճելի հաւկիթին վրայ, կրծելով անոր պնդացած կեղևը: Յաջողութիւն չունեցան, սակայն իրենց այս վանքերը հաւկիթը աւելի մէջտեղ կանցցին:

Այս միջոցին հոյամողէս մը, նախապէս երևցածներէն շատ աւելի փոքր, նշարեց հաւկիթը, կտորեց մէկ ծայրէն և կերաւ պարունակութիւնը:

Համաձայնակները շփոխեցան, փոքր հոյամողէսին հետանալուն պէս, վազեցին հոն եկան, վստահ թէ թաւարաք միտ մնացած էր կոտորած ձուտիցեցիին մէջ՝ խնձոյք մը սարքելու շարի :

Միւս հաւակիթները տանին ձառք եղան՝ արևին ջերմութեամբ միմիտայն թիտուած և ՅՅ ձառքեր շնչեցին օդը, բնագոյով դիտէին ծովալիճին աւր ըլլալը և մէկ գիծի վրայ ճամբայ ելան ապաւինելու ջուրին պաշտպանութեան :

Յարասիւնը քանի մը կանգուն հազիւ յառաջացած էր, թռչող սողունն մը նշմարեց զանոնք, վար խոյացաւ, առաւ մէկը իր կտուցին մէջ իր անօթի ձառքին տանելու համար : Սողունը երեք շրջան ըրաւ, ամէն անգամ ձառք գերու համողէս մը տանելու համար :

Հաւակիթը ուսող փոքր հոյամողէսն ալ տեսաւ շարասիւնը, հոն փութաց ու ձառքերէն վեց հատ կերաւ : Ատոր վրայ միւտները սրուեցան, բայց բընտրողով մը մէշակ գացին դէպք ձագարիները Սկզբնական 37-էն մնաց հիմա 26 հատ, որոնք շարունակ ենթարկուած էին յափշտակիչ թռչուններու և մտակեր հոյամողէսներու յարձակումներուն : Ձագ Խաղուններէն 12 հատը վերջապէս ջուրը հասան : Բայց երբ մտան մէջը, սակարտ գլխով ու օրաստայ տատանաւորով խոշոր ձուկ մը անոնցմէ եօթը հատը կերաւ : Ծածրու ընթացքին, ուրիշ ձուկ մը փեսաւ անոնց վերը լողալու և մէկը կերաւ, այնպէս որ 37 հաւակիթներէն մնացին միայն 4 հատ՝ հասանական վերադարձողներ, որոնք ի վերջոյ միտցան 15 շարասիւն զերանակողէսներէ բաղկացած ընտանիքին :

ՄՍԱԿԵՐՆԵՐՈՒ ԹԱԳԱՒՈՐԸ

Թէև փոքրերը կը մեծնային, սակայն մայր գերանամողէսը չէր դիտեր անոնց իր ձառքերը ըլլալը : Այսուհանդերձ, կեանքի խողերը անոնց սորվեցնելու բեռը ան բաժնեց երամակի միտանդամներուն հետ : Մըք քիչ մը մեծցան, բարեկ, օձանձան մարմինները բաւական անձն ըլլալով, մայր գերանամողէսը, ընկերացած շնորհաւոր արուի մը, զանոնք առաջնորդեց դէպի գետը :

Ջուրը մտնելէն քիչ վերջ, արևն, յանկարծ լերկաձախ խնչեց և կրքածին շարի արագ սկսաւ վերադառնալ ծովալիճը : Այս պահուն մայր գերանամողէսը հանդիսատես հղաւ ամենէն արասփաղղու տեսարանին զոր արևագարձային մացառուտը կը յայտնարերէր : Պէպի խումբը կեցած, երկու ոտքով հրէշային աքարած մը՝ օդը կը պատուէր : Իւնչը 18 ոտք բարձրութիւն, հեկայ պլուխ, կարծ վիզ և շողողուն անտանալար մը :

6 Ամէն շարիի երեք տեսակ ազուններ՝ գոյաթիւն ունէին ցամաքի վրայ, ծովու և օդի մէջ : Հսկայ հայամաղէսները երբ կը տիրապետէին երկրին, միաժամանակ գոյաթիւն ունէին հսկայ ազուններ ծովու և օդի մէջ տիրապետող : այս վերջինները թէպէտև հայամաղէսներ չէին — հակառակ տնոց հետաւոր ազգակցութեամբ —, սակայն բոլորն ալ ազուններ էին նոյնքան մեծ ու կատաղի արքան հայամաղէսները : Մովու և օդի այս հսկայ ազունները թէ՛ մտակեր էին և թէ՛ բաւակիր : Ազունները, առ ի գիտութիւն, առաջին արարածները հղան ցամաքի վրայ ապրել կրցաւ : Ինքք մը ազուններ սակայն, ցամաքի վրայ ապրել և շնչել չէին : Երբ որ արեւմտեան վերադարձում կրկին գուրի՛ն, թովու՛ն. պիտի, լեզուազարգացման այս շրջան հետաքրքրական երկայնքին : |

« Այսամողէսն՝ լեզուազարգացման ժամանակ, արեւմտեան գործարք կրակեհերով, զո իմէ խանդէր գերանամողէսին վերջը՝ կրտսր կիսել : Գաղանը ջուրը մտաւ՝ յարձակելու համար : մայր սողունը պոչովը մարակեց զայն և հազիւ չե

դեցուց անոր յառանջընթացը: Ակնթարթի մէջ, սակայն, դազանք վեց բթաշափ հրէշային իր ճանկերը բարձրէն խրկց անոր աջ կողմն ու դուրս քաշեց:

Ընկրկեցաւ, շտկեց ինքզինք և խոյացաւ արու գերանամողէզին հտեւէն, որ կրցածին չափ արագ կը նահանջէր զէջի ծովալիճը: Հասաւ. այլամողէզին շարժուած աւելի էր: Սնորսափեցնող ու յանկարծակի ոստումով մը՝ անլամողէզը փածաւ անոր վիզը իրանին միացնող ողնոսկրէն և այլշափ:

«Մեծ ճիւղով՝ մտակերը գլխարկի սողունը դէպի ցամաք քաշեց: Յետոյ, առանց թող տայաւ իր արիւնտա որբը, սկսաւ նլորել ու քաշըշել անոր մարմինը մինչև որ իրար միացան իր հուժկու ափուաները և միսի խոշոր կտոր մը պատտաւայոյժ եղաւ: Այն ատեն միայն այլամողէզը ձգեց անոր մարմինը և ետ քաշուեցան՝ Դունչը միտած օղին մէջ, ան կզակը կը տեղափոխէր այնպիսի ձևով մը որ կարենար հսկայ պատառը վար սահեցնել՝ խոչափողին մէջ: Երկու՝ «նզամ և ու պատուեց մարմնէն՝ միսի մեծ կտորներ փրցնելով: Յետոյ, երկար ատեն մնաց մեռած մարմնին ջով, կարծես ինչ ընելիքը խորհրդածելով: Կոկորդիլոսներ մտնեցան իրենց բաժինը առնելու, բայց այլամողէզը ճեղքուց դանտնը: Արիւնի բարկ հտակն հրապուրուած շողողակեր սողուններ հասան թրջելով, սակայն անոնք ալ ետ մղուեցան:

Այլամողէզը, հոն կանգնած, թաղարէջ կը կարդար ծովալիճին և մացառուաքին՝ միանգամայն. աղջեցուցիչ Փիղիքական կատարելութեամբ մը, ճիշդ գերանամողէզին պէս քաբոք կատուցուածք ունէր: Իր կզակները գլխարկուրի էին, անոնց ներսի ծայրերը վեց մատնաչափ Հաստ մկաններու միացած՝ այնքան զօրաւոր էին որ եթէ խածնէին ծառը՝ մէկ կողմէն միւսը կրնային անցրնել: Ակռաներուն ծայրերը սքանչելիօրէն աղոցուած էին, կրնային թէ՛ կրուել, թէ՛ աղոցել, թէ՛ պտտուել:

Այլամողէզը մտրակեց իր կարճ պոչը և քրթննջանքի մոնչիւններ արձակեց: Ուրիշ գիշատիչներ երևցան, մէջը ըլլալով երկու փոքրիկ հոյամողէզներ: Թողորն ալ հետու մնացին զազանէն: Խոշոր կտոր մըն ալ պատառեց մեռած մարմնէն, բայց չկրցաւ կլլել: Դուրս նետեց, հրայրեալ նայեցաւ ներկաներուն, նորէն փորձեց: Առաջախտուն միտք բազմաթիւ վայրկեաններ մնաց անոր բաց բերնին մէջ. յետոյ, երկարած վիզէն վար սահեցաւ: Մարտական շուրջաւուճով մը կսկորդին խորէն, այլամողէզը խոյացաւ գիտողներուն կողմը՝ անաղղեցիկ, յետոյ լրբօրէն ձգեց-դնաց:

Հետանալուն պէս աղբակերները եկան, օղէն՝ սողուններ, ծովալիճէն՝ կոկորդիլոսներ, երկու ահասկ ցամաքի հոյամողէզներ և այլնայլ Համուծնողներ:

Մթնշաղին, 33 թոնոց մեռած գերանամողէզը աներևութացած էր: Իր զանդուածային կմախքը միայն կը պարկէր գետափին:

ՃԷՅՄԶ ՄԻՉՆԸԸ

Թրգմ. ՀՐԱՆԻ ԵՍԿԱՆԵԱՆ

1 *Allocaurus* — այս անունը յումարէն երկու բառերէ կազմուած է. *Allos* — ուրիշ և *caurus* — մտղից, որով՝ այլամողէզ: Իրականութեամբ մէջ ահա յետիւտի կատակի այս հոյամողէզին համար սրտած անունը թէ՛ ճիւղն և թէ ստփակ է: Ան իր դարաշրջանին ապրող միւս հսկայ առումներուն — բուսակեր կամ մտակեր — ստորափք և պատուաւոր եղած է, ինչպէս Ասիոյ ստոփաւումներէն Արևմուտք արշաւող Աթիլլամ՝ Ե՛ւ Հռոմայեցիներու, Ե՛ւ բարբարոսներուն: